

—

Օրըմեզ գ ումուք պր աս
Ելել ինտեմ զարգ ցալու: Պի
սիրելիզ վալալգովմ պր անաաա
սիրելիզ իճոյն մր քեռայէ մէ
նն պր Օմանըլը ուէ-ըսը
անի ուփազ պր հարպ մէ
Ելէ սեփնէսյնէ տողու հիտէ
հար, գուրուս ին վուրուս
ըր- ինիկիլզ թալփալար մու
ապլէի պիլ մրալ իտէրէր, ո
էլ բւյտէրէլ քէպիլ շիտա
նէր, պր քաշ անազիւս զար
նտաա իտանը հէր թարափը
ա թօր հիւրիւթիւսիս պաշար
ԱՅ հարպ սեփնէիս թէքմ
թուրըլըլու տիվէ իթմէքտէ
նտա: Աշշաւմ սաաթի եւաթո
մանըլուր 6000 նէփր ինէ
աթ մէրիւի, 3 գաւաթ, 16 ֆըր
աթիւն, 26 գորվէթ, 12 պր
է՛ 3 պրիւնըլ դալալ ինիլն տր
ն: Որիսիվէրք տանանմար

[illegible]

զէ զայրը լիւզումտան թէ
 տուս իթմէսի միւհթէմիւ
 մուխաթ տրաթըն թիզքես

Բաղուշտունս սեպտ. 19
Թարխիսիյէ եղբորդունս
Բիղա բաշա՝ ամիրալ Սէ
կէօնեմբախիկի իւլիմամթ
պիր ճէվապ լէբմէեճէ
գիրա բաշաի մուշարիւն ը

օրէ , Շգօտրայա ասաքիր վ
 ւրըն մաթ նազլ իթմիշ օլան
 հիշ Սորուր վաքօրը բազա
 տիր , Սիմամօլա արտէթ իթ
 Թամ

ՄԱՐԿԱՆԱԿԱՆ ԵՐԱՐՈՒՄ

3. Բեվիլը հալէ կէօրէ հէր իտ-
 պարա պիր իգպաւ վէ հէր մահ-
 զունիյէթէ պիր մէսրուրիյէթ
 կապէֆ օսկուր թապիի տիր : իմ

